

թարի՝ գրած էինք. «զժուարաւ կը փրթի շրթներէն» : Ո՞րն է մեր սխալը :

«Յուսալով օգտակար ըլլալ գուցի եւ ուրիշներու » կ'ըսէ (անզուշտ մեր տպիւթիւնը) ; Ասրկա ըստ իս, ... Գաբրաստանի՝ հայերէն է, գուցին մէջ զախի, չկամութիւն արտայայտութիւն մը կայ : «Գուցէ մնոնի », կրնաք ըսել, հասկցնելով որ չենք ուզեր որ մեռնի : Բայց մէկը, որ կը յուսայ օգագակը ըլլալ պարին րուն, գուցին տեղ թերեւսը գործածելու է » :

Մինչ գրած էինք. «Այդ պաշտօնը... ես ինց կը ստանձնեմ, յուսալով օգտակար ըլլալ... Բարձրավաճացիներուն, գուցի եւ ուրիշներու», (կարելի է, պէտքի), որովհետեւ յուս չունի որ օգտակար ըլլամ, եւ այդ չընալ տոմսակը զրողն ինց կ'արդարացնէ զրովթիւնս, բնաւ չօտառուելով գրածէս. «Անշուշան ինձի յիշնար պատասխանելու » կ'ըսէ. մինչ ես այդ յիշնարին վրայ այնքան խօսեր եմ թէ պէտք է ապաթարցով զրել. յիշնար: Գուցին եւ թերեւսին տարրերութիւնը եթէ զիտնար մեր երջանիկը՝ արդէն սոյն չնաշխարհիկ տոմսակը չէր գրեր... Խորհուրդ կու տամ իրեն ուշադրութեամբ կարդալ Հայկագեանին տուած սահմանն ու օրինակները...

Յամենայն դէպս՝ «Բարձրավանք » ի միաբանները շատ յաջող պաշտպան մը չեն ընտրած իրենց, եւ սակայն այդ չընադարձ էր արդարացի է, ափիսազի է, մալայցի է...

առմսակը շատ հրճուեցուցեր՝ ճիխացուցեր է սիրոց մեր Պ. Թէքէեանին, որ մինչեւ իսկ կը գրէ. «Հայր Արսէնի մեղմ մենամոլութիւնը «Հայր Վարդան » երգիծեց, երգեց կամ երգիծանեց»... չընազ չէր գտներ աս ալ, եւ ինչ շարադրութիւնն... Կ'արժեն իրար...

Մեր երրորդ սխալն ալ է եղեր բութերու անկանոն գործածութիւնը...:

Բութի շատ մօտիկ ազգական մտցերու հասկնալի ըլլալու համար գործածուած են անոնց, բայց դժբախտաբար նորէն հասկնալի չենց եղած...

Մեր ոճը տարօրինակ կը գտնէ յիշեալ իմաստունը. ամէն ոճ իր բնականին մէջ՝ չնորհ մը ունի. բայց երբ այդ ոճը կեղծուիք (քախիղ ըլլուի), անհամ, անծուր, անշնորհ բան մը կ'ըլլայ... ինչպէս յայտնի կը տեսնուիք սոյն տոմսակէն: Ֆէրքենքէկ տգեղ կենդանին՝ կոմիտաս Վ. Ի. բերնին մէջ չնորհալի բան մը կ'ըլլայ: Մեզի համար ալ, ով որ հայ լեզուն կը սպանէ՝ բիւրտ է, պուխարացի է, ափիսազի է, մալայցի է...

Խակ թէ ինչո՞ւ ժամկը կը գործածենց եւ ոչ տնտես՝ պատասխանը թող Միծ պահոց տնտեսի կիրակիին աւետարանը տայ մեր իմաստունին...

Հ. Ա. Պահապան

ԳՐԱԿԱՆ

ՑՈՐԵՆԻ ԵՐԳԵՐ

ԵՐԱՐՈՒՄ ՄՇԱԿԱՆԱԿԱՆ

ՀԵՐԿԵՐ

Աշնան երկինքն է թօնուա, և խմբաւոր կը մեկնին Արագիները դէպի զաղջ երկիրներն արեին:

Եւ լոյսին հետ՝ որ տժգոյն զանակներով կ'արիւնի Այշիներուն մէջ կթուած և զաշտերուն ցորենի,

Որոնց բերերն ունեցան առատութիւնն օրհնըւած, կեանքին հրաւերը կու զայ տանիքներէն ծըխամած,

Հոն ուր անոյշ երգերով կիներն ահա կը թովեն
Յաղթ աշխատանքը դաշտին՝ հունձքերէն վերջ ոսկեղէն:

Հոն ուր ակութին է կարմիր ու բոցարծարծ իր կրակով,
Երբ որաներ կը հիւսուին արօրի զուլ իւոփին քով:

Հոն ուր խազմուզն երբ հողէս սափորէն դուրս կը թափի,
Ունի բուրում ըզզլինիչ ծոթրինի, բոյը մը իւունկի:

Ու խաւեակները լեցաւն խորիսիներով մեղաւէտ,
Եւ խնձորները մշկոտ՝ ողկուզաքեռ որթին հետ,

Մառաններէն երբ կ'անցնիս, հրաւէր կու տան որ օրհնես
Վանատուր՝ փասբն այզին և ցորենին ոսկեղէզ...

Բայց երբ անձրեն իր շաղով գաշտին գուղձերն է թրջած,
Երբոր կոսնկները կ'երթան մեր երդիքները լրբած,

Պէտք է ևզները լըծել արօներուն ծանրախոփ,
Չըմոռնալով որ թոչունը չի սպասեր թևամիոփ,

Ու կը մեկնի հեռաւոր տարաշխարհներ արեշատ,
Եւ պատուել ծոցը հողին, որ ըլլայ բերքն իր տոսատ...

Այսպէս, երբ տունն են կիներ, պէտք է մշակները մեկնին
Դէպի դաշտերն հայրենի, փառբին համար ցորենին:

Եւ լուծին տակ ընդելնուն տրմուղ ցուլեր դեռատի
Ուրոնց վայրագ շունչին մէջ կեսնքն յաղթապանծ կը մորկի:

Այսպէս, երբ տունն են կոյսեր բուրդ մանելով ըզբաղած,
Եւ ալերոր մըշակներ իրենց սրինգներն ուլըրած

Մեղրամուով ըսպիտակ և կամ զեղին, կը հերկեն
Եզները գաշտը հեռուն՝ ուր կ'իջնէ թօնն երկինքն...

* *

Երիտասարդ է մըշակն, և հողին ոյժը բուլոր
Անոր հոգին կ'օրօրէ իր տարփանքին մէջ հըզօր:

Լայն կուրծքին վրայ թաւամազ մարեր է բոցն արենն
Տալով համբոյն իր ոսկի՝ ուր ծիրանի կը հազնին

Կամ բոսոր գոյն մը կամ՝ միսերն առոյգ մարդերուն
Ուրոնց կ'ընէ կիմետրէն ծանըր վաստակը թովուն:

Իը հեւայ ծոցը դաշտին նոր հունձքերու երկունքով,
Գորշ են արդէն ակօմները մինչև լայն ճամբուն քով,

Եւ պէտք է որ երբ իջնէ լուռ իրիկունն աշնային,
Մինչև Աղբիւրն աստղապարդ՝ անխոնջ եզները հասնին:

Եւ վերջալոյն իր խաղաղ ըստուերին մէջ տարածուի
Մինչև տուներն սպասող վերադարձին հրճուալի.

Երրոր կիները կ'երգեն սատայններուն առընթեր.
Մինչ ակութէն կը տաքնան խազմուզով լի սափուներ,

Եւ մինչ կիթառն իր հնչուն եղանակով կը զարթնու
Ժբախտին մէջ հոգեւտ սիրաբաղձիկ շրթներու —:

Կը պատոէ խոփն արօրին բոլոր ոյծիերը յուսթի,
Որոնց մէջէն շեղբն ահա փայլակելով կը ժպտի:

Երկու եզները սակայն կը դանդաղին, մէկն անոնց
Տարիներով խոնջների կը ճանշնայ լուծը շատոնց:

Ի զուր անոր աչքերուն վերև, մեծդի ճակատին
Զար աչքի դէմ կը շողան զառ ուլունքներ պարզագին:

Կեանքը արգէն ըսկըսած է լըքել զայն միշտ ընդփոյթ,
Եւ իր մնուղները չունին պարարտ ծալքեր կենեղուա:

Անոր երբուծն է գոզցես մաշած ընդդէմ հովերուն,
Եւ իր նուսերն են անզօր կրելու ոսկին արևուն:

Եօթը տարի ճանչցաւ ան մեծ օրէնութիւնը բերքին,
Եօթը տարի բարձրացուց իր յաղթ պոչիւնն երկինքին:

Եօթը տարի լըծուեցաւ արօներուն և յետոյ
Տարաւ թեղերը բազին՝ Վանատուրին յազածոյ:

Եօթը տարի հովին դէմ պինչերն իր լայն բացուեցան
Եւ ան խըմեց արշալոյն իր ողջնով հոգեծայն:

Քուրմն էր գաշտին հայրենի, որուն մեհեանն է կերտուած
Ասկեծըփուն հասկերով երկինքին տակ հըրամած:

Քուրմն էր գաշտին և ահա պիտի մեռնի պարտասուն,
Ա՛ւ անոր շունչն է ընդհատ, և լայն երբուծը՝ թասուն:

Պիտի մեռնի, և բայլերն ահա կ'ըլլան յամրընթաց,
Եւ ահա խոփը կ'ըլլայ կարծես բարի մը կառչած,

Եւ ոյծիերուն ընդմէջն անոր փայլակը միայն
Աղօտալոյս կ'երկի կամարին տակ անսահման:

Բայց տակաւին կը քալէ, զեռ ոյժն իր մէջ կը մըրկի,
Դիեռ շունչն է տաք հովին մէջ որ կարծես ծով մ'է կեանքի:

Եւ հոն ուր գորշ ակօներն իրենց շարքով կ'ամրողջին,
Եզր կ'իյնայ շնչասպառ ու մահաւէտ, ծանրագին:

Պինչերն անոր ընդլայնած զեռ արբենալ կը փորձեն
Վերեն անծիր անդերուն՝ անցնող հովին ալիքն:

Եւ լիաթոր ընդ երկար ան կը խըմէ հովին աշնան,
Ուր այզեկան բոյրերու յիշատակներ կը շողան:

Եւ հուսկ ապա կը փորձէ ելլել, բայց ոյժը կեանքին
կը դաւէ զինքն, և զուճերը զէպի հող կ'ընկրկին:

Ան կ'աշխատէր լուծին տակ, և լուծին տակ՝ անխըռով
կը մեռնի հողը դաշտին վերջին անգամ լիզելով:

Վերջին անգամ իր ջունչով կը տաքցընէ գուղճն յուոթի.
Եւ իր մըռայլ աշբերուն հունձքն ոսկեղէն կը ժպտի...

Մշակը լուծին կը փրկէ եզին մարմինը հակայ,
Որ կը ծածկէ հողին տակ հասկերու ծովն ապագայ:

Բայց իր ակութը հազիւ ունի կայծեր բաւական:
Լոյս ու գոլի, որոնցմով ուրախ է տունն հայրական:

Հազիւ մառանն է լեցուն մշկոտ բերցով աշնային,
Ու խաւեակներ կան թափուր, և սափորներ որ չունին

Մեղր ու զինի, և հնամանն է զարձեր բոյն սարդերու,
Եւ երդիքին վըրայ ծուխն է զեփիւոին իսկ հըլու:

Ինչպէս գառնալ դէպի զիւզ և մսնել առն զլխիկոր,
Երբ ազբախումքն ոստայնին իր թելերէն բիւրաւոր

Ցոյց կու տայ կին մը ժպտուն որ կը բանի յուսավառ,
Երբ օրբոցին մէջ հանգիստ կը ննջէ տղայ մը պայծառ..

Ինչպէս անոնց խոնարհիլ, երբոր հոգին է լեցուն
Տառապանցով, երբ կիսատ մընաց վաստակն հերկերուն:

Երբ տակաւին չըհասած կէսը դաշտին հայրենի,
Ոյսպէս իր զոյզ եզներէն մէկն յանկարծոյն կը մեռնի...

Եւ մորմոցն իր սրտին մէջ կը սաստկանայ ծովի նման,
Ուր ամէն յոյս տարուրեր խլեակ մըն է մի միայն:

Եւ ծնրադիր, խելայել տառապանցէն իր արդար
կը զրկէ վիզը եզին արտասուելով ընդ երկար:

Արցունքն անոր կը խառնի եզին բերնէն թանձրամած
Արտահոսող փրփուրին որ արիւով է կարմրած:

Հեծկլտագին կ'արտասուէ մշակն, և երբ կը կանգնի,
Հետուն դաշտերն են սեցած ակօսներով գութանի:

Ան կը լըսէ ուրախ երգը հերկերուն աւարտած,
Եւ արօներ կը տեսնէ զիւղին ճամբուն մօտեցած:

Ինչը միայն բազինին վանատուրին հողապետ
Այրեց առաջ իր ցորենն և այլ բերցեր ինկաւէտ:

Եւ ինքնամեռըն մոլթեց անոր ոյժին զերազօր
Յուլ մը՝ որուն երրուծէն ժայթեց արին բոսոր...

Եւ այսպէս իր զոներուն փոխարէնն արդ կ'ընդունի,
Կը ման հերկերը կիսատ, և եզն ահա կը մեսնի:

Ան կը փղձկի վերըստին դիտելով եզը մեռած,
Որուն ընկերն ըզգալով տիրոջ հոգին տիրամած,

Ազիողորմ կը պոչէ իրը օգնութեան կանչելով
Դաշտի մարդկէր հեռոն որ կ'աշխատին անխըռով:

Մինչդեռ երկինքն է թօնուտ, ու վերջալոյս մը տժոյն
Ահա բոսոր ոսկիով կը ներկէ ջրարբը ճամբուն....

ԱՐԵՆ-ԵՐԿԱՔ



ՍԵՒԾՆ ՀՐԱՏԱՐԱԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆԸ

Զմիւնիս իր ազատագրումէն վերջ զարթում
մի շրջան մը սկսած է, և «ՍԵՒԾՆ» հրատարակ-
չական ընկերութիւնը այս զարթումին իրացրծ-
ման մէկ մասը ստանձնած է, հիմունելով և
հրատարակիով հայ կամ օտար մատնազի՞ներ-
ուու գործերը: Հինգ փոքր հատորներ արգէն
լոյս տհած են, և դեռ պատրաստ է շարք մը
գրուածներու, որ նոր հուպ պիտի տպուին: Հա-
տորներէն թի 2.ը ամփոփում մըն է ծիւլ
Բայիսոյի դաստիարական խորհուրդներուն՝ դրա-
կան և միանգամայն գործնական, քիչ մը մի-
գամած հայերէնով: Խորհուրդներ սակայն օգ-
տակար և հիմական մնք մնակավարժ ուսու-
ցիչներուն, նոր սերունդին ընծայելու համար
քաղաքացիական ամձնականթիւն կազմող կըր-
թութիւն մը դեռ մնք ըմբունած չեն երկիր
Դաստիարակութեան գործութիւնը ազգային կեան-
քին պահպանման համար: և անձնանոց կը
սպասուի տեսնել հիմունիլը մանկավարժական
թերթի մը, բժշկական, առևտուրական,
նաև արդիական մասնակից պահպանութեան մաս-
նական մասը: Թերթերու լոյս տեսնելին վերջ:

Թիւ 4.ը այլապէս հմայք մ'ունի: Կը պա-
րունակէ Գ. Զոհրապի «Հշեր Ուզորի մը Օրա-
գրէն» գրուածքը, հաւաքուած Ազատամարտի

թիւերէն: «Հու դրած եւ կեանքիս ամբողջ
իմաստափերութիւնը»: և իրաւամը Զոհրապ իր
ըցագուա կեանքին չըրմութիւն մը գրած է այն
չշրջան մէջ: ուղեգիծ մըն է որուն երկայնու-
թեամբ քալած է աւելի իր հոգիով, քիչ մը
հիւանդու, որպ աւելի ալ չզապրգիռ, տեսնելու
և զգալու ամենուրեմ երկիրներու և մարդկու-
հիւանդ հութիւնները: Նայուածք մ'ունի «Աւա-
զուր, լայն, ազատ», որ կ'ուզէ հանգիստ առ-
նել բնութեան նգեղեցկութեանց վրայ ալ, որոնք
երբեմն հին յիշատակներով ինկուած կը ներ-
կայանան իրեն, բայց միշտ իր աշքին հան-
դիպողը մարզը կ'ըլլայ, ընկերութիւնը իր
քաղաքականթիւն երկոյթներով, միշտ զրեթէ
տառապանքի կնճիւններով ևաս պարզ իմաստա-
սիրութիւն մ'է Զոհրապի այս իմաստափերու-
թիւնը. բայց որովհետև անբաժան է կեանքին,
կը սիրեն զայն, կը գնահատնեմք զայն կեանքին
պէս:

Երբ «ՍԵՒԾՆ» հրատարակչականը շարունակէ իր
թրաքրածը, նեկայացնելով հանրութեան գրա-
կան յուշարձաններ, այս իր յաշղողութեան ա-
մենամնծ պսակը պիտի ըլլայ:

Հ. Կ. ՔԻՉԱՐԵԱՆ